

ԻՆԳՎԱՏԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ  
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ ԱԽԵՏԱՐԱՆԻՆ  
ԳԼՈՒԽ Է

Երբ աւարտեց Ցիսուս իր խօսքերը, ուղղուած ժողովուրդին, մեկնեցաւ կափառնառւմ: Հարիւրապետ մը ծառայ մը ունէր գնահատուած իր աշխատանքին համար. ծառան հիւանդ ու մահամերձ էր: Լսելով որ Ցիսուս եկած է, յառաջացած տարիքով մարդիկ դրկեց որպէսզի Ցիսուս գայ և փրկէ ծառային կեանքը: Գալով Ցիսուսին, խնդրանք ներկայացուցին: Կ'արծէ որ ըսին անոնց օգնէք, որովհետեւ մեր ազգին բարեկամ է եւ ինք է որ կառուցեց մեր ժողովարանը:

Ցիսուս, որպէսզի ամէնքին ցոյց տայ անոր հաւատքը, գնաց անոնց հետ: Երբոր հարիւրապետը տեսաւ որ Ցիսուս կուգայ, վախցաւ անոր պատւոյն մեծութենէն, զի գիտցաւ և հաւատաց թէ Տէր է մահու և կենաց և իշխանութեամբ ու հրամանով իր մօտ կը բերէ որուն և կամի և անոր որ չուզէր ի բաց կը վանէ: Այս պատճառաւ, փութացաւ, տիրոջ ոտքերուն ինկաւ և ընծայեց կատարեալ հաւատք. առ այս փրկիչը սքանչանալով կը հիանայ, որպէսզի ամէնքն ալ այսպիսի հաւատք ունենան: Նախ կը գովէ զայն և արժանաւոր կը կացուցանչ շնորհին, ապա կ'առողջացնէ ախտացեալ մանուկ ծառան:

11.- Ցետոյ իր աշակերտներուն հետ քաղաք մը գնաց որուն անունն էր Նային: Մէկ և նոյն տեղը չէր ուզեր մնալ: Հօրմէն չեկաւ որպէսզի բնակութիւն հաստատէ երկրի վրայ այլ՝ շրջիւ և ուսուցանել, նախ առ ինքն ժողովել ապա Հօր ընծայել: Երբ որ ժողովուրդ խոնուցաւ և դժուարացաւ յառաջ ընթանալ, ուրիշ քաղաքներու ալ պէտք է աւետարանեմ. ատոր համար դրկուցայ, ըսաւ: Իր շուրջ շատ ժողովուրդ կար, որովհետեւ վարդապետութիւնը կը լսէին, հրաշքներ կը տեսնէին, ուստի բնաւ չէին փափաքէր մեկնիլ իր մօտէն: Նախանձով լեցուած չէին, այլ պարզ ու առանց նենգութեան մարդիկ:

12.- Երբոր մօտեցաւ քաղաքի դռան, յուղարկաւորութիւն մը կ'անցնէր պատանիի մը որը այրիացեալ մօր մէկ հատիկն էր: Հոս, կափառնառւմի մէջ գործած հրաշքներէն աւելի մեծագոյնը կը պատահի: Հոս, ջերմ ունեցող կին չէ որ ախտէն կ'ազատի, ոչ ալ մահամերձ մանուկ մը կը բժշկուի, այլ հողով ծածկուելիք և գերեզմանին արդէն մօտեցած, մեռեալ պատանի մը: Դագաղը շալկած կը տանէին միամօր տղուն. մեռեալին մայրն ալ այրի էր: Պատանի ըլլալուն՝ ողբերու արժանի էր, աւելի՞ն, միակն էր իր մօրը և ուրիշը չունէր որ մխիթարուէր ոչ ալ յոյս ունէր որդեծնութեան: Սուգով ու վշտով դառնացեալ, քաղաքի ժողովուրդի բազմութիւնն ալ հետեւելով կ'ողբային:

13.- Տէրը երբոր տեսաւ զայն, գթացաւ և ըսաւ. - մի լար: Մօտեցաւ դագաղին. շալակողները կեցան: Ի՞նչպէս կրնար չի գթալ այն որ ամենաբարի է բնութեամբ: Զարերը կ'ողբային, որչափ աւելի ան որ պարզեւներով առատ է իր գթութեան խնամքը պիտի յայտնէ: Ոչ թէ ողբալով այլ պատանին կենդանացնելով անոնց տրտմութիւնը կը փարատէ և արտասուրքը կը դադրեցնէ: Ոչ թէ յանկարծաղէպ հրաշք կը գործէ, չսարսափեցնելու համար տեսնողները, այլ նախ մեռեալին մօրը կը խօսի, ձեռքը երկարելով թափօրը կը կեցնէ որպէսզի ամէնքը ուշադիր ըլլան թէ ինչ պիտի ընէ:

14.- Ըսաւ. - պատանեակ, քեզ կ'ըսեմ, ելիր: Մեռեալը նստաւ և սկսաւ խօսիլ: Հրամանին հետ, հրաշքն ալ կը կատարուէր. այս է որուն մասին ըսուած է - "Ըսաւ և եղաւ, հրամայեց և հաստատուեցաւ": Արդ՝ նստաւ հանդարտօրէն, խօսեցաւ ընտանի ձայնով, մեղմ ու զգօն որպէսզի մի գուցէ հրաշքին համար ամբոխը տակնուվրայ ըլլայ: Անչուշտ ուզեց յարութեան յոյսը հաստատել և Սաղուկեցիներուն բերանները խցել, ուրեմն ըսաւ, - " Ժամանակը պիտի գայ երբ ամէնքը որ գերեզմանին մէջ են, պիտի լսեն Աստուծոյ որդուոյն ձայնը և դուրս պիտի գան": Ըսածները հաստատելու համար, առհաւատչեան կուտայ պատանիին յարութեամբ: Չորեքօրեայ մեռեալ, ժահաճոտութեամբ լցեալ Ղազարոսին ալ յարութիւն առնել կուտայ, այս հրաշքը և իր յարութեամբ ալ ուսուցանեց մեր յարութեան մասին ևս որպէսզի անհաւատ չմնանք: Շալակուած դագաղէն կ'իջեցնէ, այն որ թաղելու կը տանէին և ողջամբ մօրը կուտայ. ինքն ալ քալելով, բազմութեան հետ քաղաք կը մտնէ:

16.- Բազմութիւնը այս տեսնելով, վախցաւ, այսպիսի զօրութիւն, հրաշք, բնաւ տեսած չէին. վախնալով, սկսան զԱստուած փառաւորել:

Հրաշքներու առանձնայատկութիւնը այնպիսին է որ տեսնողներն ու վկայողները անմիջապէս կը գրաւուին. Հիացմունքէն զատ ուրիշ բան չեն ունենար արտայայտուելու, կ'զգան թէ Աստուածեղին այցելութեան առաջ կանգնած են և ուրեմն զԱստուած կը փառաւորեն: Ըսին, - մարգարէ մը յայտնուեցաւ մեր մէջ. թէև անոր մասին պատշաճ կարծիք չունէին, սակայն դպիրներու և փարիսեցիներու չարաչար կարծիքներէն ազատ էին: Ուստի կ'ըսէին թէ Աստուած իր ժողովրդեան այցելեց բարութեամբ: Հասկցան թէ մեռեալ յարուցանել, բարութեան հրաշք է: Հրաշքներ ալ կրնան ըլլալ որոնք կորստեան նշանակիչ են, ինչպէս օրինակ երբ մարգարէն թեթել եկաւ, երբ երորդամ զոհ կը մատուցանէր բագնին վրայ. զոհերուն արգանակները (միսի ջուրերը) վար թափեցան: 3 Թագ. 13. 1 - 3: Կամ երուսաղէմի աւերածութեան ատեն չարչարանքներով նշաններ երևցան: Այս պատճառաւ ալ Սաղմոսերգու Դաւիթ Աստուծմէ կը խնդրէ որ բարութեան նշաններ կամ հրաշքներ ընէ և չարութիւնները խափանուին: Արդ՝ ժողովուրդը գիտցաւ թէ բարեաց նշան է այս և թէ իրենց մէջ մեծ մէկը երեւցաւ որ իրենց փրկիչը պիտի ըլլայ:

17.- Իր համբաւը տարածուեցաւ հրէաստանի և շրջակայ վայրերուն մէջ: Վասնզի Հրաշքը զօրեղ էր, մարդոց աչքին շատ զարմանալի կը թուփ մեռեալը յարուցանել: Համբաւը այնքան տարածուեցաւ որ Յովհաննէսին պատմեցին: Կը կարդանք Յովհաննու աւետարանին մէջ թէ երբոր աշակերտները եկան և պատմեցին թէ, ուարբի այն որուն մասին դուն վկայեցիր, ահաւասիկ նա կը մկրտէ և շատերը կուգան անոր Յովհ. Գ. 1-8 : Յովհաննէս մեծվայելուչ վկայութիւն տուաւ Յիսուսի մասին. իր աշակերտներն ալ կը դրկէ, երթալ տեսնելու և անկէ լսելու, հաւատալու և անոր յարելու Համար: Նրկեց իր աշակերտները կ'ըսէ, այն որ իր տեսնելէն առաջ գիտէր զայն, տեսաւ և վկայեց թէ նա է գառն Աստուծոյ որ պիտի բառնայ աշխարհի մեղքերը:

20.- Յովհաննու կարապետի պատուէրով եկան և Հարցուցին, - դո՞ւ ես որ գալոցն ես թէ ուրիշին ակնկալենք: Յիսուս ըըսաւ թէ ես եմ, անպատշաճ կըլլար. ըըսաւ նաև թէ ես չեմ. սակայն Հրաշքներուն միջոցաւ կը հաւաստիացնէ թէ ինքն է: Եսայեայ մարգարէութիւնը կատարուած է, վասնզի կոյրերուն աչքերը պիտի բացուին. խուլերուն ականջները պիտի լսեն. կաղերը եղնիկներու նման պիտի վազեն. Համբերը պիտի խօսին: Այս բաները յիշեցուց ապա ցոյց տուաւ որ ինքն իսկ է ըսելով - երանի անոր որ իմ պատճառովս չի գայթակղիր: Յովհաննէսի աշակերտներուն մեկնումէն ետք բարձրացուց անոր պատիւը և գովեց Հաստատակամութիւնը:

24.- Ի՞նչ տեսնելու գացիք անապատին մէջ. Հովերէն շարժող եղէգնե՞ր: Ի՞նչ տեսնելու գացիք: Մետաքս ու դիպակ Հագ՞ած մէկը: Պալատներու մէջ այդպիսի շուայլութիւն կրնաք գտնել: Մարգարէ մը գտաք. աւելի քան մարգարէ, որովհետեւ անոնք մարգարէացան բայց չտեսան, Յովհաննէս տեսաւ և մկրտեց: Յովհաննէսի մասին գրուցաւ թէ պիտի պատրաստէ ճանապարհը առաջի իմ, կարապետն է ան: Բոլոր կիներու ծնունդներէն մեծն է ան: Բայց Յովսէփի պատճառաւ այն որ փոքրիկ կը կարծէք, նա իրմէ աւելի մեծ է:

29.- Այս լսելով ժողովուրդը գոհութիւն տուաւ Աստուծոյ, վկայելով արդարացուցին անոր առաքիչը, որովհետեւ Յովհաննէս մկրտուած էին:

30.- Դպիրներն ու փարիսեցիները, արհամարհելով մերժեցին, անարգեցին ի վերուստ իրենց փրկութեան Համար տրուած այս մեծ եւ երկնային խորհուրդը, մկրտութիւն չստացան իրմէ. անոնց անհաւատութեան վրայ զարմանալով ըսաւ. - Որո՞ւ նման են ասոնք. շուկաներուն մէջ նստած յիմար մանուկներուն կը նմանին, անոնց որոնք ոչ տխուրներուն տրտմակից, ոչ ալ ցնծացողներուն ուրախակից կըլլան: Առակով խօսեցաւ անոնց: Յովհաննէս անկերակուր և սգատեսակ զգեստով եկաւ, զիրենք ապաշխարութեան կոչեց, վասն մեղաց զղջալու:

Ցիսուս եկաւ, փեսայն առագաստի, յանցանքներուն ձրի թողութիւն շնորհելու, անմեղ մանուկներու նման զանոնք ուրախութեան առագաստին Հրաւիրելու, անտրտմական կեանք ունենալու համար, իսկ անոնք երկուքին դէմ ալ մոլեգնեալներու նման հակառակեցան:

35.- Իսկ իմաստութիւն արդարացաւ յորդւոց իւրոց. այսինքն Աստուծոյ իմաստութիւնը իր որդիներուն միջոցաւ կ'երեւի: Զի հաւատացողներն ու Հնազանդողները, ցոյց կուտան օրէնսդիրը, վասնզի կրելի են անոր օրէնքները, քաղցր լուծ են և ճշմարիտ է տէրութիւն նորա:

36.- Փարիսեցի մը զինք ճաշի Հրաւիրեց: Փարիսեցի էր բայց այլ փարիսեցիներու նման ոչ չարութեամբ լցեալ, ասոնց մէջ ալ կարելի էր բարիներ գտնել, ինչպէս այս մարդը: Թէկ ինչ որ պէտք էր գիտնալ չէր գիտեր, այլ իբրև մարդարէ կը ճանչնար զայն և ուրեմն մօտենալով կ'աղաչէր որ շնորհ ընէ և իր տունը մտնէ: Իսկ այն որ ամենայն խոնարհութեամբ աշխարհ եկած էր, մտնելով փարիսեցիին տունը, բազմեցաւ:

37.- Այդ քաղաքին մէջ մեղաւոր կին մը կար, երբոր լսեց թէ Հրաւիրուած է փարիսեցիին տունը, մեծագին անուշահոտութեան սրուակ մը առնելով, Ցիսուսի ոտքերուն ետե կեցած կուլար և արտասուօք ոտքերը կը թրջէր, մազերովը կը սրբէր և ոտքերը անուշահոտ իւղով կ'օծէր: Այս կինը, ըստ ամենայնի կատարեալ հաւատք ցոյց տուաւ որովհետև մարմնական ցաւ չունէր, խեղանդամ չէր, շատերուն նման որոնք հաշմանդամ ըլլալով կուգային, կը մօտնային, բժշկուելու, փրկուելու: Մարմնական ցաւերէ բժշկուելով առողջութիւն գտնողները, երկիւղածութեան ու հաւատքի մէջ կատարեալ չեն, որովհետև մարմնոյն նեղութիւնը կը բռնադատէ որ նման մէկը բժշկուիլ յուսայ: Բայց հոգեւոր ախտերը այսպէս շատ չեն ստիպեր որ բժշկին դիմեն, նոյնիսկ բժշկին կը խորշին, փախչելով անկէ: Իսկ այս կինը կատարեալ հաւատքով ու երկիւղածութեամբ մօտեցաւ իր մեղքերուն թողութիւն գտնելու համար: Երբոր անոր զօրութիւնը տեսաւ որով մեռելին յարութիւն տուաւ, հիւանդութիւնները բժշկեց, հաւատաց թէ նոյն զօրութեամբ կարող է և մեղքերը քաւել: Այս պատճառաւ ալ անոր ոտքերուն իյնալով, լալ սկսաւ, արցունքները այնքան առատացան Տիրոջ ոտքերը լուալու չափ, ոչ միայն այսչափ այլ գլխու մազերով կը սրբէր ու կը համբուրէր, Աստուածային սիրոյն ջերմութեամբ: Իսկ փարիսեցիին սակաւ հաւատքն ալ տկարացաւ, որովհետև հաւատացած էր թէ մարդարէ է. բայց երբ որ արտօնեց որ անառակ կինը մօտենայ ոտքերուն, այդ քիչ հաւատքէն ալ պարզուեցաւ, երբ մտովին ըսաւ.

39.- Եթէ սա մարդարէ ըլլար, պիտի գիտնար թէ ինչպիսի կին կը մօտենայ իրեն, քանզի մեղաւոր է:

Այսպէս են բոլոր անոնք որոնք կատարեալ չեն հաւատքով, պղտիկ առիթ մը պատճառ կ'ըլլայ որ շուտով վնասուին. այս մարդուն պէս որ միայն հաւատաց թէ մարդարէ է, հիմա այդքանէն ալ վրիպեցաւ: Խոկ Ցիսուս Աստուածային իր ծածուկ տեսութեամբ որով կը քննէ մարդոց սրտերը, ցոյց կուտայ թէ ոչ միայն կնոջ անառակութեան մասին գիտէ, այլ իր ծածուկ մտածումները գիտէ, վասն որոյ կ'ըսէ.

**40.- Սիմոն, քեզի ըսելիք ունիմ:** Սիմոն կը պատասխանէ. ըսէ՛ վարդապետ: Ցիսուս կը պատմէ, - երկու պարտապաններ կային որոնք փոխատուի մը պարտք էին: Մէկը հինգ հարիւր դահեկան կը պարտէր միւսն ալ յիսուն: Երկուքն ալ չկարենալով իրենց պարտքերը վճարել, փոխատուն պարտքերը ջնջեց: Հիմա ըսէ՛, ո՞վ աւելի պիտի շնորհապարտ մնայ: Սիմոն ըսաւ. - այնպէս կը կարծեմ թէ ան որ շատ պարտք ունիք: Ուզեց որ Սիմոն գիտնայ թէ ոչ միայն մարդարէ է, այլ աւելին, մտածումներու և խորհուրդներու քննիչ որը Աստուծոյ միայն յատուկ է: Ըստ այնմ ըսուած է. - "որ քննես զսիրտս և զերիկամունս Աստուծոյ", Սաղմոս: Անոնք որոնք մեղանչեցին օրէնքին դէմ, յանցաւոր են եւ պարտական օրէնքին: Նա օրէնքներ հաստատեց և պահանջեց ատոնց անվրէպ գործադրութիւնը: Երբոր մէկը չկար որ հատուցանէր գործուած յանցանքներուն փոխարէն, ինք եկաւ ողորմութեամբ մեղքերը քաւելու: Ըստ այնմ ամէնքը մեղանչեցին և նուազեցան Աստուծոյ փառքէն, բայց կ'արդարանան ձրի:

**41.- Խոկ հինգ հարիւր դահեկանի պարտքը կը խորհրդանչէ հինգ զգայարանները:** Կինը երբոր տեսաւ օրինաց տէրը որ եկաւ իրեւ բարերար, օրէնքին ճշգրիտ գործադրութենէն աւելի հաւատք և սէր կը փնտուէր, արդարութիւնը ձրի կը բաշխէր: Թէև բարի գործերէ նուազած էր այդ կինը, բայց առաւելեալ էր հաւատքով և զօրացեալ սիրով, ատոնք ընծայեց իր տիրոջ և ընդունեց մեղքերու թողութիւն: Այս պատճառաւ ալ ըսաւ Սիմոնին.

**44.- Տունդ եկայ, ոտքերոււ համար ջուր չտուիր, խոկ այս կինը արցունքներով թրջեց ոտքերս:** Թէև աղաչեց որ սեղանակից ըլլայ իրեն իր տան մէջ, սակայն պատշաճ սպասարութիւնը չըրաւ: Տունդ մտայ համարձակութեամբ, բայց այս կինը այս տունը մտնելու յոյս խոկ չունէր, հապա տեռատես կնոջ նման, ամօթալի խնդրոյն համար իր խոր հաւատքով, փրկութիւնը գողցաւ. նոյնպէս և այս կինը նախ ամչնալով կը մտնէ տուն և ոտքերուն ետեւ կը կինայ: Տեսնելով մարդասէրին հեղութիւնը որ չի գարշիր մեղաւորներէն, կը համարձակի յառաջ գալ, ոտքերուն իյնալով, այնչափ արցունք կը թափէ տէրունական ոտքերուն վրայ որ բաւական է զանոնք լուալու: Երեսն ալ մօտեցնելով, մազերով կը մաքրէր գարշապարը որը վիշապին գլխուն վրայ կոխեց: Սիմոն ոչ միայն ջուրով չխնամարկեց զայն այլ ոչ խոկ համբուրեց ամենամաքուր գլուխը:

(Եարունակելի)

ԶՈՒԼԻՄ ԱՐԲ. ԶԻՆՉԻՆԵԱՆ